



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

200

2004

ԹԱՐԻՒԽԻ ԵՐՄԵՆԻԱՆ

ՎԵ

ԿԻՒԼԻՍԹԱՆԸ ՇԱՐԳԻՑԵ

ՄԻՒԼԻԹԻ

ՏԵՎԼԵԹ Յ. ՏԵՎԼԵԹԵԱՆ



ԻՍԹԱՆՊՈԼ

ՄԱԹՊԱՍԻ ԱՐԱՄԵԱՆ

1876

ԹԱՐԻԽԻ ԵՐՄԵՆԻԱՆ

ՎԵ

ԿԻՒԼԻՍԹԱՆԸ ՇԱՐԳԻՑԵ



ՄԻԼԼԻՖԻ

S E V L E R



ԻՄՐԱՆՊՈԼ

ՄԱԹԳԱՍԻ ԱՐԱՄԵՍՆ

1875

145-62

ՄՈՒԳԱՏՏԵՄԵ



ԻՒՆԵՍՏԱՆ եաշամագտէ օլան շունճա մուխթէլիփ միլ-
լէթէրին ասլը պիր վէ քեաֆքէսի տախի պիր գանտան
հասրլուտուղու աշխքեար տըր. նասրլ քի՛ Ալլահ ազիմիւ-
շան հազրէթէրի ճիհանը եօդտան վար կյլէտիկի զէման,
ումում տիւնեայը ճէմի թէղեինաթըրիլէ միւզէյէն գըր-
տըգտան սօնրա, քէնտույէ պիր գուլ վէ տիւնեայէ պիր
հիւքիւմտար խալդ իթմէք միւրատը իլահիլէրկյլէ՛ ին-
սան ճընսընը եարաթմըլ օլտուղունա տախի շիւպհէսիդ
իհթիգաթլա ինանմըլըդ տըր :

Ֆագաթ պէնիկ տաէմի տիկէր մախլուգաթտան թէֆրիք իթմէք իչիւն,
անլէրէ ագըլ, ֆիքիր, վէ ըատէթ, եանի՛ ճան գուտրէթլէրի իհսան
պոյուրտու քի, անլէր իլէ տիւնեայէ հիւքմ իտէպիլսինլէր, Պու ճիւմլէ՛
անլէրի պիր ըէպպանի թէնպիհ իլէ հիւքմ թահարնա վազ կյլէտի քի, ին-
սան ճընսը հէր նէ դատար ազամէթէ, գուվլէթէ վէ տէվլէթէ մալիք օլ-
սա պիլէ, եխնէ քէնտիսինին մախլուգ օլտուղունու տէրխաթըր իտէրէք,
էմրի իլահիլէրինտէն զէրրէ գատար խուրուճ իթմէսին, վէ քէնտի գանտաշ
ու ազրանը իլէ միւթէտիլանէ տավրանարագ, Բազպինին իհսանը պիզայէսի
իլէ միւշէրրէֆ օլտուն, վէ ատապ ու նամուս իլէ քէնտի ճընս ու զիւրի-
յէթինի արթըրարագ, քիւրրէի զէմինի շէնլէթովին: (Ա.ճեցէք և բազմացա-
րուք և լցէք զերկիր. — Թէվրատը Շէրիփ, Ծննդ.):

Էմմա պու մախլուգ օլան ճընսը պէշէրիյէթ՝ մուզայիր հարաքեաթլար-
տա պուլունուպ, էվլէլա քէնտի ամիրինէ գարշը իսեանէ գալզըշտը, վէ
պիւթիւն ճիհանէ վէ հաթթա երլուզզլարա տախի հիւքմ իթմէք ինէյալի
իլէ, քին ու զարագ, գան ու գըթալ (սպանութիւն) վէ զայրը էնվահ ֆըսդ
(չարութիւն) ու կիւնահ իլէ տիւնեանըն շիրազէսինի պօզուպ խարապ իթ-
տիքտէն մատա, թիւրապը զէմինի գան իլէ միւլէմմա կյլէտի. նասրլ քի
պու կիւնքի կիւն տախի օլ էֆքեարտա պուլունանլար էքսէրիէթ թէշքիլ
իթմիշ օլտուգլարը ալէնէն կէօրիւլտիւկիւ կիպի, քէզալիք աթիգ թէվա-
րիւլէր վէ վուգուաթը ախըրէլէր շէհատէթ իթմէքտէ տիրլէր :

Իմտի՛ պու գան իլէ միւլէմմա օլան թօվրագ սայըր պիր շէյ իլէ թէ-



27321-62

Պ.

միզլէնէմէզ, իլլա իլմ իլէ. զիրա իլմ ինսանըն նէ օլտուղունու վէ տիւնեատէ սէատէթ ու տէվլէթ քիմէլէրէ այխտ օլտուղունու վէ անտէ բէֆահը հալ իլէ էօմի կէշիրտիքտէն սօնրա՝ էպէտի հայեաթէ լայրդ օլմադ իչիւն, քէնտի խալիգի օլան Ալլահա նէ տիւրլիւ ուղուտիյէթ վէ խպատէթէ պօրծլու պուլունտուղունու թալիմ ու թէտրիս իտէր :

Ալսսէվիյէ իլմ տէնիլէն շէյ պիր չօդ գըսմա թագսիմ օլունուպ, անլէրին իչինտէ հէր քէսէ պաշլընա լիւղում կէօրիւլէն դըսմ, սէլէփ ու աթալսրըն պաշընա կէլէն ֆէլաքէթէրտէն իպրէթ ալմադ խուսուսու տուր. լաքին իպրէթ ալմադ վէ սայըրէրին թէճրիւպէսինտէն իսթիֆատէ իտէսլիմէք իչիւն՝ թարիս ոլիմէք, եանի կէչմիշ վուգուաթլարա վուգուփ օլմադ լազըմ ալը :

Թէվարիս (պատմութիւն) իւչ նէլ տիր. էվլէլա թէվարիսի թուհանիյէ (սրբազն պատմութիւն) տէնիլէն նէլ տիր քի, շու եա պու փէյղամպէր ֆիլան միւճիւզաթը իճրա իթմիշ, ֆիլան թէնպիհէրի եախօտ քէլամլարը սէօյէմիշ, շու եա պու գավմլարը սէֆալէթտէն գուրթարմըշ վէ անլէրի միւնէվլէր գըլմըշ օլտուղունու, վէ սայըր հիքմէթլու վուգուաթլար նադշ իտէր. քէզալիք Ազիղէրին Ամէլի (վարք սրբոց) տէնիլէն քիթապլար քի, անլէրին ամէլ ու հարաքեաթ վէ շէհատէթի տինյէլէրինի հիքեայէ իտէրլէր :

Իքինճիսի՝ թէվարիսի Միլիյէլէր (ազգային պատմութիւն) օլուպ, միւլլէրիինէլէր (պատմիչ) պիր միլէթին եախօտ ումում միլէթէրին միյանընտա կէմիշ կէմիշ վուգուաթը գալէմէ ալըպ՝ ումումուն ախլագընը տիւզէլթմէք իչիւն էյի պիր իպրէթ իտէլրէր: իւչիւնճիսիւ մասալ նէվինտէ օլան հիքեայէլէր օլուպ, պունլարտան պազըլարը էյլէնճէ, վէ պազըլարը տախի ինսանըն ախլագընը իլահ իթմէք իչիւն թէրթիպ օլունմուշ տուրլար :

Թէվարիսի՝ ումումնասա վէ պա խուսուս միլէթիմիզէ ֆայտէլի սուրէթտէ իպրազ իթմէք իչիւն, եալընըլ հիքմէթ ու դարայիպ նէվինտէն օլան վուգուաթլարը զիքր իթմէք քէափի տէյիլ տիր. զիրա թուհանի քիթալար իլէ ճընս, միլէթ վէ վաթան զայրէթի թանըլամազ, անըն իչիւն թարիսի թուհանիյի իքինճի գըսմ ատտ իթմէք՝ ճայիզ տիր. նասըլ քի թէսալըս նամ ալիմ «Թէն խասմա օլտուղու հալտէ, ճան քէնտի գուտրէթլէրինի իճրա իտէմէզ», տէր: Խուսուսու մէզքիւրէ իչիւն պիզ թարիսի միլիյէ վէ ումումլիյէնին ֆայտէլի սուրէթտէ օլան պէնտէրինտէն պահս իթմէյի միւրաճճահ ատտ իտէրիզ. զիրա անտէ աշիքեար կէօրիւրիւզ, աթալարըմըշն նէ տէրէճէ միլէթինի, վաթանընը, վէ տին ու մէզհէպինի սէվմիշ օլտուգլարընը, վէ ինսանիյէթ վէ տիեանէթ խուսուսունտա իթարիքլէրի ճահիթ ու իդամը, թէզալիք, եինէ անտէ կէօրիւրիւզ, տինսիպիք, մէրհամէթսիզիք վէ իթթիֆագսըլըտ, վէ իլմտէն պիպէհրէ, ճահիլ ու խօտպին օլտուգլարը իչիւն նէ տիւրլիւ պէլա ու ֆէլաքէթլէրէ օղրամըշ

օլտուգլարընը, վէ խարիճի տիւշմէնլէրէ իթթիֆագ, դուվէթ վէ ագըլանէ թէտպիրլէր իլէ գարշը կէլմէք լաղըմ իքէն, մուզայիրի օլարագ՝ տիւշմէնի իւղէրլէրինէ տավէթ իթմիշ, վէ իլա նիհայէ տախիլի մուարազալարա սէպէպիյէթ վէրէրէք, եէքտիկէրլէրինի սէֆալէթէթ վէ գըլըճա թէպիմ իթմիշ օլտուգլարընը, վէ դայրիհիւմ . . . :

Իշպու պահսըմըղ իլէ թարիս պիլմէք ֆարզ օլտուղունու անլաթմագ իսթէտիք. էվլէթ, նասըլ քի հէր միլէթէթ վէ հէր շախսա քէնաի մէզհէտպինի վէ միլէթմիկինի թանըմագ ֆարզ իսէ, էօյլէտէ թարիսի միլիյէսինի վուգուփ օլմադ ֆարզ ու էլղէմ տիր. չիւնքի թարիս պիլմէքլէ հէրքէս քէնտի հայեաթը սէպէպի օլան սէլէփ ու էճտատընըն դատր ու համիյէթինի թանըրարագ, հէր վէճն իլէ նամտպպուլ հարաքեաթտան սագընապիլր վէ խէլէփէրինէ կյի իպրէթ վէրէպիլիր: Խուսուսա աղիզ շէհիտէրիմիզին գանը իլէ իշիրա օլունմուշ օլան մէզհէպ վէ քիլիսէմիզի սէվմէք վէ պինապէրին եէքտիլ վէ եէքտիհէթ օլարագ՝ միլէթէ, վաթանա վէ տէլէթէթ սատագաթ իլէ խըտմէթ իթմէք ճիւմէմիզին ֆէրէպէսի օլտուղունու պիլիպ, պունլարը ֆիյլէն իճրա իթմէք թարիգինի էօյրէնէպիլիրիզ:

Իմտի հէր շախսա այխտ օլան պիր խըտմէթ վար իսէ, աճիզլէրէ տախի այխտ օլան խըտմէթ պապընասա վաֆիր զէմանտէն պէրի չալըըպ հուսուլէ կէթիրմէք արզու ու նէյէթիյլ վէ միլէթմիմէ պիր խըտմէթ իթմէք էփքեարը իլէ իշապու նէշիխթա թէշէպպիւ իթմէքթէյիմ: Շէօյլէ քի, Ալի Օսման տէվլէթի թէպայիհէթինտէ պուլունտուղումուզ հալտէ, հէր նէ գատար մէթթէպլէրիմիլ իլէրու կիթմէքթէյի իսէ տէ, պու կիւնքի կիւն եիւզտէ տօգսանըմըշ անա լիսանըմըզա աշինա օլմատըզըմըզտան գաթինազար, ասըլ խալիս լիսանըմըզ օլան գրաբարը իսէ փէք ազ քիմսէլէր պիլմէքթէ օլտուգլարընտան, թարիսի միլիյէմիզ ֆէսիմանտէ գալմագտա վէ միլէթին էքսէրիաթընըն ինախնտէ հիչ մագամընտա նազար օլունմագտա տըր. միլէթ տախի քէնտինին՝ նէրէտէն կէլմիշ, քիմտէն թէվլիլիւ իթմիշ, քիմլէրին թէնվիրի իլէ պէր հայեաթ գալմըշ, վէ գանդը հիւքիւմտարըն ինայէթ ու մէրհամէթինէ մազհար օլարագ՝ սէտտէթի հալ իլէ եաշամագտա օլտուղունու թափսիլէն պիլմէմէքթէ տիր:

Պինակն ալէյհ, պու աճիզլէրի թարիսի մէզքիւրու սէլէփէմիզտէն պիզէ պախչ օլունան ունուտուլմազ ասարը պէրկիւզիտէլէրինտէն մէճմու խտէրէք, մուփասալ սուրէթտէ վէ աչք թէւքթէ օլարագ թէրճիմէ իտիպ, անա լիսանըմըզա աշինա օլմաեան միլէթտաշլարըմա թագտիմ իթմէք արզիւսինտէյիմ: Ֆադաթ նիյէթ ու էփքեարըմ, հաշա, նէ շէրէփ գաղանմագ, նէ քէնտիմի գալէմ մէյտանընտա կէօսթէրմէք վէ նէ տէ պիր խուսուսի էնթէրէ իչիւն տիր. իլլա մա թէկսիւփ տէյէպիլիրիմքի, միլէթտաշլարըմըն էքսէրիսի թէվարիս իլմինտէն պիխապէր գալութլարը հալտէ, պէրքի պու կիտիշ իլէ նիչէ տէհըլէր կէչտիփտէ, մէտէնիյէթ թա-

րիդինտէ սայըրը էրինտէն փէք չօդ կէրիտէ դալաճադ տըր. իշ պու գըեա-
սըմըդ իլէ տէյիլ քի միլլէթէ պիր բէհապէր օլմադ արդիւսիւնտէյիզ, իլլա
հիշ տէյիլ իսէ քէնտի ախղուիթալարը տէֆթէրլէրինի եազըպ օդումաեա
իդթիտարը օլանլար՝ շու թէսէպպիւսաթըմըդտան աղ չօդ փայտէմէնտ օ-
լուրլար տէյիւ զանն իտէրիզ:

Կէլէիմ իշպու նէշրիաթըմըզըն ուսուլինէ:

Ա. Պալատէ պէյան օլունտուղու միսիլիւ, սէլէֆլէրիմլուէն պիզէրէ
պախւ օլունան հէտիյէլէրտէն էվվէլա ջամչեան նամ միւէլիֆին թէէլիփ-
քէրտէսի վէ իւչ ճիլտտէն միւրէտտէպ օլան Պատմութիւն Հայոց նամ քի-
թալը պիղէրէ բէհապէր թութաճազըդ. զիրա Մովսէս Խորէնացի, Օհաննէս
կաթողիկոս, Յովսեպոս, Ագաթանգեղոս, Կալմէթ, Վարդան վէ սայըր պիր
չօդ միւհթէրէմ միւվէրիխէրին գալէմէ ալմըշ օլտուդլարը զիյգըյմէթ
թէվարիխէրին վասփ ու թէրծիմէլէրի անտէ մուխթասարէն մէվճուտ
տուրլար: Քէղալիք պազը խարիճտէ դալմըշ, եանի էսքի զէմանտէ ղայպ
օլուպ տա՛ սննրատան մէյտանէ չըդմըշ օլան նէշրիաթը, վէ մէրսում
ջամչեանըն խթամ վէրտիկի թարիխի զէմանընտէն պու անէ դատար
դուհուրա կէլմիշ վուդուաթը քի, պիրէր այրը այրը թարիխէր օլմուշար
տըր, անէրի տախի իշպու նէշրիաթըմըզա իլալիշ վէ իտխալ իտէնէյիզ:

Բ. Պիզիմ շու թիւրքէ թարիխի Միլիյէմիզէ պազը կէօնա լիւզումուղ
կէօրիւնէն դըսմիարը սարփը նազար իտէնէյիզ, չիւնքի սահիպ մէրադ
օլան զէվաթ սէլէփ էլ զիքը թէվարիխէրտէն մուփասալ մալիւմաթ ալա-
պիկիրէր, պիզ եալընըզ ասրըմըզա վէ ալէլ խուսուս միլլէթիմիզէ միւհիմ
վէ միւփիտ օլան խուսուսարը զիքը ու պէյան իտէնէյիզ:

Գ. Պու թարզ պիր նէշրիաթ հագդընտա պաշըճա տիգդաթ օլունաճադ-
մատտէ՝ թարիխ (թուական) մատտէսի օլուպ, պիզ թումի թարիխինի միւ-
րաճահ թութաճազըդ, նիճէ քի սէլէֆլէրիմիզ ինտինտէ տախի եօթա-
նամնից թապիր օլան թարիխ էն սահիհի ատտ օլունմուշ տուր: (1)

Դ. Իդթիզա իտէն մահալլէրտէ միւխթէլիփ իլմէր իւզէրինէ, մէսէլա
ճօղրափիեա, իլմի հիքմէթ, թիւճարլըդ, զրրաաթ ու սանաթ վէ թապի-
եաթ ու գըեափէթէ տայըր պազը մալիւմաթլար վիրիլէնէյի տախի վատ
իտէրիզ:

Ե. Ջամչեանտան մատա տիկէր պիր գաչ շէօհրէթշուրար միւվէրրիխէրի-

(1) Թէվրաաը Շէրիփին իպրանիձէտէն գաթիէն Ռում լիսանընա թահիլ ու թէր-
ժիմէսի Նօրանասինց թարգմանուրիւն նամը իլէ անըւրը քի, Եկրմիշլր թէրճիմէսի
տիմէթ տիր: Քրիտտոս էփէնտիմիզին թէվէլիւտինտէն 300 սէնէ էվմէլ, Պըտղոմէսոս
նամ Մըսըր Սուլթանը պէնիի Խորոյէլին թարիխինէ փուգուփ օլմադ վէ թէվրաաը
Շէրիփին սահիհիմինի թասատիդ իթմէթ նիշէթլիլէ, միլլէթը մէզքիւրէնին օն իքի
գավմընտան ալթըւար, ճէման եէթմիշ իքի ալլոմ իլսթիցարլար ճէլու իթափրէթէ, վէ
անէրի այրը այրը պիրէր մահալէ գաթաթալրաաթ վէ պիրիպիրլէրի իլէ ասլա իլո-
թիլաթ իթմիրթմէյէրէթ, քէնտի իլմ ու իդթիտարլէրինէ կէօրէ թէվրաաը Շէրիփի

միղին նէշրիաթընտան պազը միւհիմ մատտէլէրի թէփրիք իլէ իշպու
թէվարիխէ իլավէ իսէճէք իսէք տէ, պու կիպի թարիխէրտէ փէք
զիյատէ տունուգլուն օլուպ, եանի՝ հէր պիր մատտէլէրտէ մաթլուպ օ-
լունան իշրիաթըլար գուսուր օլտուզու իշիւն, պազը էճնէպի թարիխէր-
տէն պիզիմ հագդըմըզա էն միւհիմ օլան խուսուս վէ շէհատէթլէրի
տախի իշպու նէշրիաթըմըզա իտխալ իլէ, հէր հալտէ իքմալ իթմէյէ ղայ-
րէթ իտէճէյիզ:

Զ. Հէր քէսէ մալիւմ օլտուզու կիպի, պէյոյլէ պիր մուփասսալ թարի-
խին թապ ու նէշրի քիւլիւյէթլի մէսարիփէ միւհթաճ օլտուզու իշիւն,
կէրէք քէնտալիմիզին վէ կէրէք օգույան միւհթէրէմ զէվաթըն եիւքիւնիւ
հաֆիփէթմէք նիյէթի իլէ, սուհուլէթլի պիր թարիգ իթթիխաղ իթմիշիզ
տիր. շէօյլէ քի, ա'լս քիւալը իւզէրինտէ վէ 16 սահիփէթէն միւրէթթէպ
ըէսալէ հէյեեթինտէ փէյ թապ ու նէշրիթիրէթէք, նուսիւէ պէ
նուսիւէ հէվէն գիաթլէ գիրուխթ իթթիրէճէյիզ. քէղալիք նէշրիաթըմը-
զը թէզեին գըլմադ իշիւն, պազը մինասիպ կէօրիւլէն եէրէրտէ պիրէր
կիւզէլ ըէսիմ վազ իթթիրէճէյիզ:

Է. Ջամչեան պատմութիւնուն մուգատտէմէսի թարիխի միլիյէմիզին
թասթիգինէ տախի խոպաթ ու շէհատէթ իլէ մէմլու օլտուզունտան, անըն
տէրծինի տախի մինասիպ ատտ իթմիշ իսէք տէ, փէք մուփասսալ սուրէթ-
տէ գալէմէ ալլնմըշ օլտուզունտան՝ այրը պիր գըսմ հէյեեթինտէ իշպու
նէշրիաթա իլավէ գըլընաճադ տըր. քէղալիք իշպու թարիխիմիզին տէրու-
նինտէ պիր չօդ շէհատէթ իպրազ իթմէթէն սարփը նազար իտիլէրէք,
եալընըզ ջամչեանըն վէ թէվրաթը Շէրիփին զիքըյլէ իթթիփա իտիլէճէք
տիր:

Ը. Տէրունի թարիխտէ փարաննէզ վէ եա պիր րագամ իլէ զէյլինտէ
կէօմթէրիլէն գրաբար իշրիաթլար, վէ պազէն տախի գրանուզճա լու-
զէթլէր զիքը իթմէյի միւնասիպ կէօրմիւշիւլտիւր. զիրա պունլար ատէթա
պիր էղալէր իտիլէճէք տէրս մադամընտա ատտ օլունուպ, հէր հալտէ սէթր
իտէմէթ իտիք. պունուն իշիւն հաշիյէթլարէ (ծանօթութիւն) իսթիմալ օ-
լունան պազը լուզէթլէրին մուխթասար նիշանլէրի՝ օգույանլարըն իտրա-
գընա հէվալէ իտէրիզ. մէսէլա, Հ. Հայնա օգունմալը, քէղալիք, Թր.
Թրանուզճա աննաշըլմալը տըր, վէ սայիրէ:

Թէրձէմէ իթմէթլէրինի անէրէ էմր իտէր: Մէրգում եէթմիզ իքի իխթիյարլար՝ օլ-
զէման իլէամը իլահինին լութթու իլէ թէնմիլ օլարագ, իշպու էմրի իճրա պիրլէ,
թէվրաթը Շէրիփին թէթմիլ վէ սահիհ թէրձէճէթլէրինի Պաղումէսոս թագախիմ իթթի-
լէր, վէ մէրգում տախի անէրի թէֆթիշ ու թաթափիդ իտէրէք՝ պիրափիրլէրինտէն
ասլա Փարգլը օլբատրգլարընը թաստիդ իլէտի: Պու վէճհիլէ Ս. Օգույանոս վէ երու-
սաղմիլ կիւրել Հայրապետին շահատէթինէ պագընճա, Եօթանասինից թարգմանու-
թիւն՝ հիւմիլ աթիգ թէրձէճէթլարէն գիեատէ մագպուլ թութուլուպ, անտէ զիքը
օլան սէնէ վէ թարիխէրէ էքսէրիսինին ինտինտէ էն սահիհ ատտ օլունմագա ալրլար:

Խիւլասէի քէլամ, արզուի աճիղանէմ միւճիպինձէ, թէվարիխի միլիյէ-միղին ասարը օլան վէ հալա ճէմի քիթապէթփէրլէրան ինտինտէ պիրէր զիյդըյմէթ ճէվէտ մանէնտի սայրլան Հայոց Պատմութիւնլարըն մէճմուինի օգումաղա արզուքէշ օլան միւճիթէրէմ միլլէթտաշարըմա, մին զայրի հատ-ախն, թագտիմէ ճէսարէթ իթափկիմ հալտէ, ոլու պատէ պազը դուսուր ու թագսիրաթըմ հագգընտա ափվ ու քէրէմլէրինի թէմէննի իտէրիմ:

Տ. 8. ՏԷՎԼԷԹԵԱՆ

ՕԳՈՒՅՑԱՆ ԶԵՎՈԹՈՒ ՊԻՐ ԻԽԹԱՐ

Իշպու թարիխի էրմէնիան աթիտէ պէյան օլունաճաղը վէճհլէ, ալթը ճիլտէ միւնդասիմ օլունաճագ իսէ տէ, քեւլիյէթլի մէսարիփէ միւճիթաճ օլուղունտան՝ գըսմ պէ զըսմ վէ հէր գըսմը ըէսալէ պէ ըէսալէ (տետր առ տետր) թապ ու նէր օլունմասը թէնսիալ կէօրիւլմիւշ օլուղու հէր վէճհ իլէ սուհուլէթլի պիր թարիգ ատտ օլունմուշ իսէ տէ, եխնէ խայլը զահմէթ վէ մէսարիփաթտան արի օլբայան պիր նէշրիաթ եալընըլ միլլէթ վէ վաթանտաշլարըմն սայ ու զայրէթ վէ թէշվիդաթը իլէ ի.քմալ օլունա-պիլիր. իմտի՛ պու սահինիկէ հէր քէսին շէհատէթ իտէճէյինէ իգնա օլմուշ օլուղումուղտան՝ թարիխի էրմէնիան վէ կիւլիսթանը նարգիյէ (պատմութիւն Հայոց և Արևելեան բուրաստան) իւնլանընա հայիղ օլան թարիխիմիղ՝ էմսալլէրինէ նիսպէթէն կէրէք գըթասը վէ կէրէք ըէսիմի պէօյլէ պիր ճէսիմ աղգային պատմութիւն իլք տէֆա օլարագ ըունիւմա ու զուհուրա կէլմիշ օլուղու հալտէ, պէյն էլ միլլէթ մադպուլ թութու-լաճագ տըր տէյու զանն իտէրիմ. իշպու զաննը աճիղանէմտէ եանըլը օլմատղըմա տէլիլ՝ ալլիլսուսուս իշին տէվամը իլէ ի.քմալի անճագ ֆի-րուխթինէ մէրպութ օլաճաղընտան՝ օգույան զէվաթըն համկյէթ, զայրէթ վէ թէշվիդինի թալէպ իթմէքտէ օլուղումու արզ ու պէյան իտէրէք, արզիւի չաքէրսնէմէ մուվափփագ օլմագ իշին ինայէթ ու քէրէմ թապպի թէալլա հազրէթլէրինտէն նիյալ իտէրիմ:

Տ. 9. Տ.

Տ Ի Պ Ա Ճ Ե



ՊԱՐԻԹՅԻ Միղհէրնէ գատար տիւնեանըն եարատըլըշնտան վէ ինսանըն խալգ՝ օլունտուղունտան պաշլաեարագ՝ ոռւ թու- փանընա (ջրհեղեղ) գատար, վէ անտէն տախի Պաղտատ չէօլիւնտէ Սէնաար նամ օվատէ լիսան ու տիւլէրին գարըշմարնա գատար նագլ իտէր իսէ տէ, ասըլ թարիխի էրմէնիան՝ աթամըլ օլան Հայկ նամ գահրամանտան պէտ իլէ պու անէ տէկին շունճա տէհրէրտէ միլլէթիմիղին սիւրմիւշ օլուղու տէվր ու սալթանաթը վէ չէքմիշ օլուղու գէլաքէթ ու պէթպախթլը- լարը մաէն պէրապէտ նագլ ու նադշ իտէր :

Գատիմտէն պէրու միլլէթիմիղին ահվալը ումումիյէսինէ նազար գըլըն- արգտա, միւշատէ օլունան մէնզարէյի թէշպիհ իթմէք իսթէնիլտիկի հալտէ, աչըդ տէրեալէրտէ եօլճուլուդ իտէն պիր կէմիյէ թէշպիհ օլունա- պիլիր. նասըլ քի կէմի պազէն միւսայիտ հէվայէ թէսատըֆ իտիպ, սէատէ- թի հալ իլէ եօլ ալըր, վէ պազէն տախի շնատէթլու պօրալարա թութու- լուպ՝ տաղլէր կիտի տաղլալէրէ էյլէնճէ օլարագ պիր թարափտան տիկէր թարափա չալգանաըլը հալտէ, քէնտիսինի սահիլի սէլամէթէ չըգարմադ իշին ումում թայիփէսի իլէ նագլ օլունմազ էլէմ ու միհնէթէ տիւշար օլուր, պունա միւմասըլէն միլլէթիմիղ՝ գատիմտէն պէրու պազէն շան ու չէօհրէթ իլէ տէրէճէի նիհայէտէ պալէալէրէ չըգմըշ վէ պազէն տախի էօյլէ մուսիպէթ տէհրէրէ թէսատիւֆ իթմիշ տիր քի, քէնտի չէքմիւ օլուղու տէրտ ու մէշագգաթը թարիփ վէ պէեան իթմէք իշին, գալէմլէր տի- թիրէտիքտէն մատա, օգույան տիւլէրին թէլաֆփուղու զայլ վէ կէօղլէրինի աճը եաշլար իլէ մէմլու իթմիրէրէք, հէր քէսի տէրին թէգէքթիւրէրէ դարգ իտէր . . . :

Պունտա պըրագալը Զամշեան քէնտի սէօյլէսին.

«Պազէն տէվլէր կիպի գահրէմանլարըն զայրէթի միլիյէ վէ վաթանիյէ- լէրի իլէ խարիճի տիւշմէնլէրէ մուգավէմէթ իտիպ, ումում միլլէթ իլէ պիլ իթմիփագ սալթանաթ ու տէվլէթէ մալիք օլուր իտի :

«Պազէն թէտպիրսիղիք վէ տիրայէթսիղիք սէպէպինտէն մաղուղիյէթ, դըլըճ, էսիրլիք վէ հէր տիւրիւ փէրիշանիյէթէ կիրիփթար օլարագ, վէ տաղլէր, տէրէլէր վէ չէօլէրտէ այալ ու էվլատլարընտան տուր օլարագ,

մահզուն ու միւքէտաէր, աճ ու թագսիր, աճ ու գիշան իլէ ինլէյիպ սըղ-
լար իտի :

«Պաղէն իւհամը իւսհի իլէ փիւրքէմալ օլան րէիս վէ հիւքիւմտարան վա-
սէթասը իլէ վէ ինծիլի Շէրիֆին պախչ իթտիկի տին ու տինայէթին շէօհ-
լէլէրի սայէսինտէ թէնվիր օլարադ, իլմ ու սանաթ վէ քիթապէթ իլէ մէշ-
դուլ օլուր իտի :

«Պաղէն զատտար վէ ճէմիի պաթըլլիյէթ իլէ փիւրշիտէ օլան տիւմէնձի-
լէրին եանլըշ գըլազուզուզու իլէ միւհիւտիւլիւք (հիթանոսութիւն) եօլ-
լարնա տիւշիւպ, իդ ու թարեգի պէլիսիլ կիրտապլար տէրունինտէ զայզ
օլուր իտի :

«Պու ճիւմէն իլէ տախի՝ էն զիեատէ ֆէլաքէթլի վագըթլարտա Ալլահըն
ինայէթ ու քէրէմի, շաշընլարը իսլահաթ վէ ասիլէրի տախի իթաաթ թահ-
թընա տախիւլ իտիպ, քէնտի մէվճուտիյէթինի պագը սագլար իտի, վէ
դայրըհիւմ :

Կէլէմթէվարիի միլիյէմիզին գախտէսինէ .

Պալէատէ պէյան օլունտուզու միսիլիւ, թարիխի մէզքիւրէ Հայկ նար
դահրէմանտան պաշլայրպ՝ վագթը հազըրէյէ գատար ինէր. պու վէճճ իլէ
տէօրտ պին սէնէյի միւթէնալըլ խայլը տէհրէր կէշմիշ տիրլէր, վէ ումումի
միւլէրիսլէրին գալլինճէ, մէզքիւր տէհրլէր ալթը գըսմա թագսիմ օլուն-
մուշ օլուպ, պէհէրինէ պիրէր իսմ ու իւնվան վէրիլմիշ տիր, չիւնքի հէր
պիրի այրը այրը հիւքիւմտարան սիլսիլէսի թահթը իտարէսինտէ պուլուն-
մուշ տուր :

Պիրինճիսի Հայկագեան էտէվրի տիր քի, պու տախի իքի գըսմա թագսիմ
օլունմուշ տուր. էվլէլքի գըսմը պէյզատէլէր տէվրի տիր քի, էվլատտան
էվլատա սիլսիլէ սիւրիւպ, քէնտի փէտէրլէրինին թէրք իթտիկի հիւքիւ-
մէթէ տէվամ իտէրլէր իտի. պու իսէ Տանուտէրական իշխանութիւնն թէո-
միյէ օլունուր իտի: Տիկէր գըսմը իլք էվլէլ փատիշահլդդ թացնա միւէս-
սէր օլան Պարոյր նամ թագաւորուն տէվրի օլուպ, մէրգում միլէմին վէ
տիւլէլի էճնէպիյէնին հիւմիւ ըիզապնը, վէ թէվէճնիւհիւնիւ քէնտինէ
ճէլպ իլէ պիր էյամ հիւքիւմէթ սիւրմիւշ տիւր, պունուն խալէֆլէրի (յա-
ջորդ) Վահէ նամ փատիշահա գատար էնիպ վէ անտէ իսիթամ պուլմուշ
տուր: Խաղու Հայկագեան թէսմիյէ օլունան իքի գըսմըն տէվրի միւթէա-
դըպէն 2197 սէնէ տէվամ իտուպ՝ 66 հիւքիւմտար կէօրտիւքտէն սօնրա
ինդրըադ պուլուպ, պազը էճնէպի գայմագամլարըն իտարէ իթմէլէրինի
տախի կէօրմիւշ իսէ տէ, պունլարըն սայրը փէք աղ տըր :

Իքինճիսի Արշակունեաց տէվրի թէսմիյէ օլունուր. դիրա Հայկագեան
տէվրի սէնիւպ պիթտափտէն սօնրա, պիւթիւն շարդ էյալէթլէրինի պիր
զալըմըն փէնչսինտէ պըրագմամադ միւրատըրէպանիյէնէ մէպնի, Մակե-
դոնիա իմփէրաթօրու պէօյիւք Ալեքսանտրըն վէ անլն խալէֆլէրինին էսիր-
լիկինտէն խէլսու օլմադ նիյէթիյլէ Պարթեւեան նամ դիւրիյէթինտէն Ար-

շակ Ա. մէրգում Ալեքսանտրըն վէֆաթընտան 60 սէնէ սօնրա պաշ գալ-
արըրպ, պիր չօդ մուհարէպէլէրտէն սօնրա քէնտիսինի Խօրասան էյալէ-
թինտէ փատիշահ իւան իթտիրտի. վէ շըմալի թաթարիսիթանտան կասպ
տէնիզինէ գատար, վէ Մարիսթանտան (Քիւրտիսիթան) եանի Շիրվան, կի-
րան, Գարապաղ վէ սայրը ճէնուպ թարաֆընտան Անէմիսիթանա, վէ ան-
տէն տախի Հինտէ գատար 31 սէնէ հիւքմիթաի, վէ անտէն քէնտի օղլու
Արտաշէս 26 սէնէ, վէ անտէն Մեծն Արշակ Բ. օլքի Պաղտատը Ասորես-
տանը վէ Հայաստանը Ալեքսանտրըն խալէֆլէրինին հիւքմիւնտէն գուր-
թարըպ քէնտի գարընտաշը՝ Վաղարշակը Հայաստանա գըրալնասուլ իտիպ,
քէնտինէ իքիննի եանի վուավին իթտի: Օլ զէման Վաղարշակ պիթիւն
իրմէնիսիթանը Մակեդոնիալըլարըն հիւքմիւնտէն գուրթարըպ՝ շան ու շէ-
րէփ, գուլվէթ ու ազամէթ, ագըլ ու թէտափիր իլէ Արշակունի հիւքիւմէ-
թի տէվրինի թէէսիս իթտի: Խաղու տէվր ու սալթանաթտա մէզքիւր
սիլսիլէտէն սօն Արտաշէս թագաւորա գատար 41 հիւքիւմտար օթուրուպ,
577 սէնէ տէվամ իթմիշ տիրլէր:

Իւշիւնճիւսիւ, Մարզպան (բրէնս) վէ սստիկան (գայմագամ) նամ հիւ-
քիւմտարլարն տէվրի տիր. մարզպանլար Անէմ թարաֆընտան վէ սստի-
կանլար տախի Հագարացի տէնիլէն Արապ խալիֆիլէր թարաֆընտան նասպ
օլունուպ, իտարէի հիւքիւմէթէ նէզարէթ իտէրլէր իտի. Խաղու իքի գըսմ
գայմագամլարըն մապէնինտէ վէ 60 սէնէ զարֆընտան Բում իմփէրաթօր-
լարը թարաֆընտան կիւրապաղատ նամը իլէ Հայ պէյզատէլէրի բրէնսլիք
քիւրսիւսիւնէ գուռուտ իթմիշ օլուուգլարը հալտէ, մէզքիւր մարզպանլար վէ
սստիկանլար տէվրի ճէման 51 հիւքիւմտար վէ 431 սէնէ տէվամ իթմիշ տիր:

Տէօրտիւնճիւսիւ թագրատունեաց տէվրի իլէ անըլըր. պու տախի Աշոտ
թագրատունի նամ քիմէսնէտէն իպնա վէ թէէսիս օլունմուշ տուր. շէյլէ-
քի, Արշակունեաց տէվրի իլք փատիշահը Վաղարշակ զէմանընտէ, պիր թա-
գըմ Եէհուուտի պէյզատէլէրի Հայաստանա կէլիպ սըղընմըշ վէ Հայլըզը
գատուլ իլէ միլէթէ իլհագ օլմուշ օլուուգլարընտան, տէվլէթէ վէ միլէթէ
պէօյիւք խըտմէթէր իփա իթմիշլէր իտի. պունա միւքեաֆաթէն Վաղար-
շակ թարաֆընտան մէզքիւր թագրատունեան պէյզատէլէրի սիլսիլէտէնէ
պիրինճի զատէկեանլդդ վէ թագաղիր նամը, եանի գըրալա թաճ կիյտիր-
մէք իմթիեազը վէրիլմիշ օլուպ, պու զիւրըկէթտէն թէվէլլիւտ իտէն Աշոտ
թագրատունի 332 (Թուական Հայոց) թարիինտէ խալիֆէտէն վէ Բում
իմփէրաթօրու Վասիլիսուտան թաճ վէրիլիպ փատիշահ նասպ օլունարագ,
Էվլատտան էվլատա հիւքիւմէթ սիւրտիւլէր. պունլար տախի 21 հիւքիւմ-
տարտան վէ 481 սէնէ տէվամտէն սօնրա, Գագիկ Բ. նամ գրալըն Բումլար
թարաֆընտան իտամ օլունմասը իլէ, Խաղու տէօրտիւնճիւ տէվր խիթամ
պուլմուշ տուր: Մէզքիւր թագրատունեաց տէվրի զէմանընտան Հայաստան
պիր էյամ պիր գաչ գըրալլիյէթէ թագսիմ օլունմուշ օլուպ, անլէրին
վասփը իլէրուտէ պէյան օլունաճագ տըր,


Պէշինծի տէվր Ռուբինեանց տէվրի թէսմիյէ օլունուր, պու իսէ Ռուբէն նամ պէյզատէ բրէնստէն պաշլար. մէղքիւր բրէնս թագրատունեանց տէվրին սօն հիւքիւմտարը օլան Գագիկ Բ. Փատիշահըն ինթիգամընը Ռումլարտան ալմագ իշխն, թարիխի իսավիյէնին 1080 (Հայ թուական Շիշ 527-529) սէնէսինտէ պիր թագըմ պէհատըր ասաքիր ճէմ իտէրէք, կիլիկիա էյալէ-թինտէ կոսիտառ նամ գալէյի զապթ ու թէսխիլ իթտի, վէ պատէհու Տորոս (Տիւրզիւ) տաղարընը վէ Փուիւգիս (¹) էյալէթինի ֆէթհ իտէրէք, պիւթիւն Ռումլարը ու թարաֆլարտան տէփ իթտի. զիրա Ռումլար Գագիկ գրալը գալէլ իտէրէք, անըն ճէսէտինի Գարա Հիսար (Կիղիստուա) շէհինին տիշարընտա ասմըլար վէ հայլարա իպրէթ իթմիշէր իտի. Խթէ պու սիլ-սիլէ էվլատան էվլատա գուվէթ քէսպ իտէրէք, էվէլէրի պարոն եախօտ իշխան իւնվանընը թաշըրլար իտի. Գագաթ սնրատան իքինծի Լեւոն իսա-յակիր նամ ճէնքնի կիրուհինէ մուավէնէթ իթմիշ, վէ էթրափտա օլան ասի միլէթէրի տաիրէի իթաաթա ալմըլ օլտուղու իշխն, Ալաման վէ Ռում իմ-փէրաթօրլարը թարաֆլնտան քէնտիսինէ գրալ իւնվանը վէրիլմիշ վէ թաճ կէօնտէրիլմիշ օլտուղունտան, Հայ թարիխինին 644 սէնէսինտէ գրալ թագտիս օլունտու. Պու գրալըդ Ալթընձը Լեւոն նամ փատիշահըն զէմանընա գատար հիւքիւմէթ սիւրիւպ, սունլարըն հիւքմ իթտիկի էյալէթէր Փոքր Հայա-տան (Քիւչիւք Էրմէնիստան) թէսմիյէ օլունտու. վէ պու հէնկեամը սալ-թանաթտա՝ Մեծն Հայաստան ախրիւ պէ տիւրիւ ճէպպարլար եէտինտէ ինլէյիպ սըզլատըզը հալոէ, մէղքիւր Ռուբինեանց տէվրի 26 հիւքիւմտար կէօրմիւշ վէ 200 սէնէ գատար տէվամ իթմիշ տիր :

Ալթընձը տէվր ու տուր քի, միլէթը Էրմէնիստ քէնտի գրալ վէ զա-տէկեանը տէվլէթտէն մահրում օլտուգտան սօնրա, ախէր տէվլէթէրին ատալէթինէ կիւվէնէրէք, անլէրին թէպակյէթինի գապուլ իլէ 501 սէնէ-տէն պէրու մէնսուտ օլտուղու տէվլէթինէ սրտդ ու սատագաթ իլէ իրտ-մէթ իթմէթտէ տիր : Լաքին շու գատար սէրլէթ ու սալթանաթտան էղ-հէր ճիհէթ մահրում օլմագլըզն ասըլ սէպէպի պաշգա պիր շէյ օլմա-յըպ, իլլա Մովսէս Խորենացի նամ մէշնուր միւէլիփին պէեանը էփքեար իթտիկի կիպի, իթթիփագորզըզ, մուհապէթսիզիք լիշ պա խուսուս էք-սէրիսինին ճահիլ (անիմաստասէր) օլմուշ օլտուգլարը տըր :

Իմտի, Թարիխի Միլիյէմիլ էվէլէնէ պէյան օլունտուղու միսիլիւ, Թէվ-րաթը Շէրիփտէ (Աստուածաշունչ) միւնտէրին պուլունան տիւնեա վէ ինսանըն խալդ օլունմասը զէմանընա մէրպութ տուր, զիրա Դրախտըն Հա-յաստան ճիվարընտա օլտուղունու Թէվրաթըն սահիհլիկինի գապուլ իտէն էճնէպի միւվէրիխլէր տախի թաստիգ իթմիշ տիրլէր. անըն իշխն պիզիմ միւէլիփիլ քէնտի թէվարիխլէրինի ու էն աթիդ զէմանտէն պէտ իլէ գա-

(¹) Պու կիւնքի Դոնիա վիլայէթի վագթի իլէ Փոխուգիտ տէնիլիպ, փայթախթը տախի Լաւողիկէ նամ շէհիր իտի քի, Լաւողի եախօտ Լաւողիքիա տա տէնիլիր իտի:

լէմէ ալմըշլար տըր : Խթէ պիզ տախի պու գախտէյէթ իտէրէք, Հայկաղեան տէվրինտէն էվլէլ զուհուրա կէլէն պաշլընա վուգուաթլարը տախի մուխթասարէն պէեան ու թարիփ իտէճէյիդ. շէօյէ քի, ճիհանըն եարատըլընը վէ նոյ Նահապետին վագթինտէ վուգու պուլան սու թուփանընը (Ջրհեղեղ), վէ անըն իլք էվլատը Յարեթտէն Գամերէ վէ Գա-մերտէն Թորդոմա, վէ Թորդոմուան Հայկաղեան եախօտ Էրմէնիստ գավմըն ճէտախ օլան Հայկ նամ աթամըլըն զուհուրինէ, վէ Պաղտատ ճիվարընտա Ալահըն էմրինէ գարշը օլարագ պիր աղիմ գուլէնին (աշտարակ) ինշասընա միւպաշըրէթ օլունմասընը, վէ տիլ ու լիսանլարըն զազապը ըէպպանի իլէ գարշըմասընը, վէ անտէն սօնրա Պաղտատ էյալէթինէ հիւքմ իտէն Ներովթ եախօտ Բել նամ ճէպպարըն ճէպըի, վէ Հայկըն եէտի հիւքմիւնտէ պու-լունան Հայաստան էյալէթի իւղէրինէ հիւճմ իթմէսինի վէ անըն եէտի իլէ իտամ ու թէլէֆ օլունմասընը, վէլ հասըլ Հայկաղեան նամ հիւքիւմէ-թին իպգասընտան պէտ իլէ, վահէ նամ փատիշահըն զէմանընա գատար, եանի Արշակունեանց տէվրին պիտայէթինէ տէկին վէ թարիխի տիւնեանըն 4953 սէնէսինէ գատար զուհուրա կէլէն ճէմի վուգուաթը Հայկաղեան Տէվրի վէ թարիխի միլիյէմիզին պիրինծի գըսմը թէսմիյէ օլունտուղուն-տան, օւ վէճն իլէ գալէմէ ալընըպ, թարիփ ու պէյան օլունաճագ տըր :



Digitized by srujanika@gmail.com
Digitized by srujanika@gmail.com

ՏԵՎՈՅ ԵՎՎԵԼ

ՀԱՅԿԱԶԵՄՆ ՏԵՎՈՐԻ

ԳԼՈՒՅ ԵՎՎԵԼ



ՊԱՊԼ ԵՎՎԵԼ

ՏԻՒՆԵՍՆԸՆ ԽԱԼԳ ՕԼՈՒՆՄԱՍԸ



Ա Ա Ա Ձ Թէալա հազրէթ-
լէրի ումում ճիհանը ճէմի
քեախնաթը իլէ եարաթ-
տըլը կիպի , գուպպէի
ասիւմանը (կամար կամ
հաստութիւն երկնից) վէ
շու սաքին օլտուղումուղ
քիւրրէի զէմինի (երկրա-
գունդ) տախի պիր մուայ-
են վագըթտա եօգտան
վար կյլէտի . ֆադաթ պու
մուայեէն վագթըն էսասը

գանդը եյամտէն պէտ օլունաուղու
իւղէրինէ պիր չոգ ալիմէր խայլը
միւճատէլէր իթմիշէր իսէ տէ ,
ջամշեան հոկտեմբեր այլն 23իւնձիւ
կիւնիւնիւ էն սահին ատա իտէր :

Եէվմը մէզրիւրտէ տիւնեա եռ-
վարլագ պիր քիւրրէ չէքլինտէ վէ
անըն օրթասլնտա թօփրագ եախօտ

դարա , վէ էթրաֆընտա սու եախօտ
տէրեա օլտուղու հալոէ խալդ օլու-
նարագ , անըն իւղէրինտէ տախի հա-
վա եախօտ հէլայի նէսիմէ (1) վէ
անտէն եօգարլու նուր , վէ անտէ
մէվճուտ օլան ճէմի քեախնաթլար
(արարածք) եանի կիւնէշ վէ այ , վէ
քեաֆքէի սէյարէ վէ երլարզլար զու-
հուր իտէրէք , օլ տէմ ումում ճիհա-
նը թէնվիր իթափէր :

Իքինճի կիւնտէ , Խալիդ Ալլահ
սուլարըն ճօշղունուղունու գախտէ
վէ նիզամ թահթընա վաղ կյլէլիպ ,
եաղմուր , գար , տօլու վէ կէօյտէն
եաղան սայըը շէյլէրի թէրթիպ գըլ-
արգտան մատա , եէր եիւղիւնտէ
գայնամագտա օլան կէօնակէօն փու-
նարլարա տախի պիրէր գախտէ թախ-

(1) Հ. Մթնոլորտ. Ֆր. Աթմօսֆէր:



Ոիսիրն թեախնաթըն վէ դրախրարա ԶՇԴա՞նն իրգասթը :

Հէազամէթիպիրիւր սէնին Եարաթդրդլարըն իւս րապպ

սիս իթափքի, անլէր՝ էսէնըիւղկեար վէ հէվանըն թէկսիրի իլէ եէր եիւղիւնիւնիւ մամուր վէ միւնպիթ գըլսընլար :

Իւշիւնծիւ կիւնիւ՝ թիւրապը զէմինին, եանի թօփրաղըն էթրաֆընը գափլայըպ իհաթա իտէն սուլարը այըրարագ, անլէրի տէրեալէրէ թագսիմ իյլէտի, վէ պատէհու նէհը (չայ) վէ ըրմագլարըն եէր եիւղիւնտէ ճէվլան իթմէլէրինի էմր պույուրտուքի, անլէրին վասրթասը իլէ թիւրապը զէմին (⁽¹⁾) մահսուլտար օլուն։ Օլ տէմ քիւրրէի արդ քեափփէի թէղենամըը իլէ, չէյլէ քի՝ տաղլէր, տէրէլէր, չայլար, ըրմագլար վէ տէրունի տէրեատէ պուլունան ատալար վէ քէօրփէղլէրի իլէ միւղյեէն գըլընմըշ օլուուղու հալտէ մէյտանէ չըգլապ կէօրիւնտիւ :

Քէզա օլ կիւնտէ Դրախտ նամ պաղչէի տախի տօնատըպ՝ սօնբատան խալդ իտէնէկի Աղամա թախսիս իյլէտի քի, մէրգում անտէ սաքին օլարագ, Խալիդին սալթանաթ ու տէվլէթինէ մալիք օլուպ վէ անտէ էօմր կէջիրսին։ Վէ մէզքիւր գրախտ պաղչէսինտէ էնլահի տիւրիւ մէյլէտար վէ լէթափէթպախչ աղաճլարտան մատա, զայէթ լաթիփ վէ կիւղէլ իքի աղաճ տախի վար իտի, անլէրին պիրինէ հայեալթ աղաճը (ծառ կենաց) վէ տիկէրինէ տախի, իյիկէի վէ քէնայը թամրմագ աղաճը (ծառ գիառթեան բարւոյ և չարի) իսմի վէրիլտի :

Պունլարտան մատա մէզքիւր պաղչէտէ խայլի փունարլար վէ ագար

սուլար մէնպար (աղքիւր) պուլունտուղու կիպի, տէօրտ ատէտ ճէսիմ նէհըլէր (գետ) տախի վար իտի քի, գրախտ պաղչէսինին հէր թարափընը տօլաշտըտան վէ տիշարը չըգլապ քիւրրէի արզըն պիր չօդ էյալէթլէրինի սուլատըտան սօնրա, հէր պիր պիրէր տէնիղէ ադմագտէ իտի։ Մէզքիւր տէօրտ նէհըլէրին պիրին ճիսի Փիսովը, Փասխ եախօտ ձօրօխ նամ սու օլուպ, Հայաստանըն էրդըրում վէ Հաշտէնի էյալէթինտէ վէ թիւրքէտէ Պին կէօլ (իիւրակնեան լերինք) թապիր օլունան տաղլէրին էթէյինտէն զուհուր իտէրէք, պիւթիւն եւիլատ էյալէթինի, եանի լաղիսթանը, վէ կիւմիւշանէ, վէ Թրապիր զոն, վէ սայիր պիր չօդ մահալէրի տօլաշտըտան սօնրա, Պաթում եագլարընտան Գարա Տէնիղէ տէօրիւր :

Իքինծինէհը՝ Գէհովը եախօտ Արաս (Երասիս) նամ սու տուր. պու տախի Հայաստանըն մէրքէղի օլան Արարատ տաղլէրինտէն խուրուն իտէրէք, վէ Բասալ, Անկու, Որոտնա, Լորա վէ Արաս նամ չայլարա գաթըլարագ Գուր ըրմաղը (Հ. Կուր գետ) նամը իլէ, Պայաղիտ, Նախիջևան, Էրիվան, Շիրվան, Կանճահ, Մօկան, Շէքի վէ սայըր էյալէթլէրտէն կէջիպ՝ կասպ տէնիղինէ տէօրիւրիւր :

Իւշիւնծիւ նէհը Տէքիւ (Հ. Տէքրիս) նամ ըրմադ օլուպ, քէզալիք մահէլի մէզքիւրտէն զուհուր իլէ, պիւթիւն Քիւրտիսթանը վէ Տիւրզի (Հ. Տորոս) վէ Սիմտաղլարընը, վէ Սիւրիա վէ Պաղտատ էյալէթլէրինի տօլաշտըտան սօնրա, Մուրատ (Եփ-

(1) Հ. Հողագունդ, Ֆր. կլօսլ թէրէսիթր.

րատ) չայը թապիր օլունան նէհը գաթըլարագ, Պասրա եագլընլարընտա տէնիղէ ագար :

Տէօրտիւնծիւսի՝ պալէտտէ զիքր օլունան Մուրատնամ չայ օլուպ, պու տախի էրզըրումուն Պին կէօլ նամ մահէլինտէն զուհուր իտէրէք, քիւշիւր Անատոլ (Հ. Փոքր Ասիա) եանի էրզինկեան, Էկին, Մալաթիա, վէ Սիւրիա թարափլարընտան Պաղտատա ինտիքտէն սօնրա՝ զիքր օլունան Տէքիւ նամ նէհը իլէ պիրէշէրէք, Պասրա քէօրփէղինտէն Շագիւլ-Արէպ նամ մահալտէն տէնիղէ ագար (⁽¹⁾) :

Խըլգաթըն տէօրտիւնծիւ կիւնիւ, Խալիդ Ալլահ՝ ասիւմանտէ պուլունան հատաղը վէ հիսապսըլ ելլարը էյլէ պիր նըզամ թահթընա վազ իյլէտի քի, անլէրին հէր պիրի քէնտիսինէ մախսուս օլան տէվր ու հարէքէթլէրինի իճրա իտէրէք վէ եէքտիկէրինէ ասլա թէսատըփ իթմէյէրէք՝ վագթը, եանի կիւնէրի, այլարը, սէնէլէրի վէ զայրըսընը պէյան իթմինէրի, նասըլ քի իլէրիտէ մախսիւդաթ հագգընտա մուխթա-

(1) Զիքր օլան թափսիւթլար՝ թէփրաթը Շէրիֆտէն ալբնմըշ չէտաթէթլէր օլուպ, իք աթամըզըն մէսքեանընա թախսիս օլան Դրախտ նամ ճէննէթ պաղչէսինին Հայաստան ճիւլարընտա պուլունտուղու պիքիր ճէհը օլունմազ խսպաթլար տըր, Պու խուսուս իչիւն պազը միւվէրիլսէր՝ Աղամըն լիսանը տախի Հայճա օլուղունու հագգը իլէ զանն իթմիշէր։ Խուսուս մէզքիւր հագգընտա պիր չօդ տէվիլ վէ խսպաթլարըմըզ օլուպ՝ իքին ճի գըսմտա տէրմ ու պէյան օլունամագ տըր :

սար սուրէթտէ իղահաթ վէրիէճէք տիր :

Պէշինծի կիւնիւ՝ հավայը վէ տէրեալէրի վէ չայըրը տօլտուրմագ իշիւն՝ քեափփէի ուչուշան գուշարը, վէ սուլար տէրունինտէն եիւղէն պալըգլարը, վէ հայվանաթ ու պէօճէքլէրի հէրպիր ճընուրը իլէ եարաթտըլը կիպի, քէզալիք ճէմի մախսուգաթա էմր ու հայեաթ պախշ իտինէ տէօրտ անապրյարա (չորս տարերք) մախսուս օլան գուվէթի իհասն իթտիքի, անլէրին, եանի հավա, նար, սու վէ թօփրաղըն հիւքմիւ թահթընտա եաշայրագ տիւնեայէ լէթափէթ վէրոինլէր։

Ալթընը կիւնիւ՝ եէր եիւղիւնտէ եաշաեանլարը չէյլէ քի, եիւրիւյէն, սիւրիւնէն վէ թէփրէնէն քեափփէի հայվանաթը վէ ճանվէրլէրի, վէ հասըլ ճէմի պիւյիւք վէ քիւչիւք, փագ վէ նափագ, եանի եէնիր վէ եէնմէզ օլան ումում ճանլը մախսուգաթը եարաթտըր :

Թագաթ շունճա աղիմու հիքմէթլու վէ գուվէթլու մախսուգաթըն իշինտէ ճէյլէ պիր զաթ եօդ իտի քի, Խալիդին գուտրէթի վէ կիկիփէրինի թանըյը, քէնտի թապիի շիւքընիթէթ վէ ուպուտի իթինի անա թագտիմ կյէջէպիլին . Պիրա մութլուգութ ճէննէթ վէ էպէտի էօմր ու սէտաէթ անտէ վէ անըն միւրատը իլահիլէրինէ մէնութ օլտուղունտան, անըն ինայէթ ու քէրէմինէ մազհար օլմագ անճագ ինսան ճընսընա մախսուս օլուպ, շունճա մախսուգաթ ինսան իչիւն հազըրլանմագտա օլտուղու աշիքեար իտի : Իշմէ օլ եէվմ, եանի

ալթընճը կիւնիւ, Խալիդ Ալլահ ճէմի
մախլուգաթը իդմալ իթտիքտէն սօն-
րա, իլք փէտէրիմիղ օլան Աղամը
տախին քէնտի սրֆաթը իլահիսինէ
մանէնտ, եանի ճէմիի լութի ու իլբ
իլէ միւտէպպիր օլարագ թօփրագ-
տան եարաթտը , վէ անը Դրախտ
պաղչէսինտէ սաքին իթտիրտի քի ,
պիր ազմէթլու փատիշահ կիպի ճէմի
մախլուգաթա հիւքմ իթսին . վէ
քեափփէի հայլանաթը անըն հուզու-
րունա ճէլապ իլէ , անըն էմրինէ թապի
օլմալարընը էմը պույուրտու , վէ օլ
տախի անլէրին հէր պիրինէ պիրէր
մինասիպ իսմ թախսիս իթտի քի , պու
կիւնէ գատար օլ իսիմէր իլէ չաղ-
ըըլմագտա տըրլար :

Լաքին անըն իրատէթինի սէրպէսթ
պըրագտը իսէ տէ , իսթէտիկինի
եափուըն վէ կէօրտիւկիւնի տախի եէ-
սին տէյու էմը իթմէտի . իլլա մու-
ղայերի օլարագ , քէնտինին գուլ օլ-
տուղունու վէ Ալլահըն հիւքմիւ թահ-
թընտա պուլունաճաղընը անլաթմագ-
իչիւն , Ադամա թէնպին իթտի քի ,
դըրախտաա պուլունան հէր աղաճըն
մէյվէսինտէն եէսին , էմմա իյիեկի
վէ մէնայը պիշմէֆ հասսկյեէթի
օլսն աղաճըն մէյվէսինէ ասլա էլ
տօդունտուրմասըն . Փագաթ էկէր
իթաաթսըլլըդ իլէ՝ էմը ու թէնպի-
հիմէ գարշը , օլ եասագ իթտիկիմ
մէյվէտէն եէյէճէք օլուր իսէն , օլ
անտէ էօլիւմ ճէղասընա միւսթա-
հագգ օլաճագսրն , տէտի : (1)

ՎԵՐԵԱՓՓԵԼԻ ՀԱՅՎԱՆԱԾԸ ԱԴԱՄ

(¹) Իշտէ ալիրինձի գերհիղ (այս է առաջին պահեցողութիւն):

Հուզղուրունա ճէլպ օլունուպ, անելք-
րին իշխնաէ քէնտինէ պէյնդէր վէ
քէնտիսինէ ագրան ու եարտաշ օլա-
պիլէճէք հիչ պիր մախլուգ պուլամա-
տըզը իշխն, անըն մէյսուս օլտուղու-
նու Խալիդ Ալլահ Փէհմիտէրէք, Ա-
դամըն իւզէրինէ պիր ույուշուգլուգ
(թմրութիւն) ույդուսու կէթիրտի,
վէ ոլ աէմ անըն գապուրկա քէմիք-
լէրինտէն պիրիսինի չէքիպ, անըն իլէ
իլք վալիտէմիզ օլան եւայը եարաթ-
տը: Պատէհու Ադամ զափլէթ ույ-
դուսունտան ույանըպ էթրաֆընա
պագընտըզը հէնկեամտէ, քէնտիսինէ
մանէնտ պիր մախլուգ կէօրմէսի իլէ
շաղու խէնտան օլարագ տէտի. — «Իշ-
թէ շունուն քէմիքլէրի պէնիմ քէ-
միքլէրիմտէն, վէ թէնի տախի պէ-
նիմ թէնիմտէն ալընմըշ տըրլար, ա-
նըն իշխն գարը թէսմիյէ օլունսուն
(այժմ այս ոսկը յոսկերաց իմոց և
մարմին ի մարմնոյ յիմմէ, սա կոչեսցի
կին. . .) զիրա քէնտի զէվճինտէն
հասըլ օլմուշ տուր:» Վէ անը քէնտի-
սինէ եարտաշ իթափքտէն ոսնրա,
էվլիլա Ալլահըն թէնտիհինի, եանի՝
ֆիլան աղածըն մէյլէսինտէն եէմէսի
եասագ օլտուղունու պիլտիրտի: Պա-
տէհու Ադամ վէ եւայ ինսանըն կէօզ-
լէրի կէօրէմէտիկի վէ վասփընը դու-
լագլար իշիթմէտիկի, մէլ հասըլ դա-
լէմ ու լիսան իլէ թարիփի նամիւմ.
քիւն տէրէճէտէ պիր սէատէթ, տէվ-
լէթ ու իդպալ իշխնտէ եաշամագտէ
իտիլէր:

ԿԵԼԵԼԻՄ ԵՔՄԹԻՆԾԻ կիւնէ. Ալլահ
շունծա ազամէթլու վէ զիյգըյմէթ
մախլուդաթը եօգտան հասըլ իտուպ
իդմալ իթտիքտէն սօնրա , եէվմը

Մէղքիւրտէ ըահաթ իտէրէք , անը
մլւպարէք զըլտը քի , պէնիի ատէմ
հէր տայըմ օլ կիւնտէ քէնտի շնւք-
րանկյէթ վէ իալատէթինի կյֆա կյ-
լէսին , Մէղքիւր եէտինծի կիւն իպ-
րանինէ ապաթ (շաբաթ) ըահաթ
մանտալնտա օլուպ , սօնրատան Խրիս-
թիյանլար , պիր նիյէթը մուդատտէ-
սէ , եանի Քրիստոս էֆէնտիմիզին
սուրբ Յարութիւնունա մէպնի , անը
կիրակի կիւնինէ թահվիլ իթափէր :

Մէլայիքլէրին խալգ օլունմասը իսէ ,
աղիդքիթապլարա նազարէն , պիրինծի
եախօտիքինծի կիւնտէ վուգու պուլ-
մուշ . մատամ քի՝ անլէրտէ ճիսմ ու
թէն եօգտուր , իլլա անլէրին՝ իւչ որ-
ֆաթ իլէ վար օլան Խալիդինէ մա-
նէնտ , սալթրուհ տուրլար . անլնիչուն ,
էլզէթտէ քէնտի զաթը իլահիլէրինէ
մախսուս թային դըլտրղը մայէթի
խըտմէթքեարլարընը ճիսմանի մախ-
լուգաթտան էվմէլ վար կյլէմիշ տիր :

Իմտի պու հիքմէթ ու ազամէթլի
եարատըլըշըն հադդընտա պաղը կէօ-
նէ մախսմաթլար վէրիլմէսի ֆայտէ-
տէն խալի օլմաեաճաղը իչիւն , աթի-
տէքի կյզահաթլար օդույանլարըն
նազար ու տըգգաթընա իհալէ իտի-
միր :

Աղիղ.քիթապլարըն վէ զէմանը աթիգ
Փէյլէսոօֆլարընըն գավիճնձէ, սէմա՝
Միհնթագ իւշ պիխուն (¹) թապիր օլու-
նան օն գաթ եախօտ օն տէրէծէ
գուպպէեէ թագսիմ օլունմուշ օլուպ,
անլէրին հէր պիրինտէ թագըմ թա-
գըմ երլարզլար՝ եէքտիկէրինէ թա-
պի օլուուղու հալտէ, միւթէմատիյէն

(¹) Հյ. Կենդանակամար. Ֆր. Զօտիսդ:

աէվր վէ հարեքէթ իթմէքոէ տիր-
լէր: Իշխէ պու հէր պիր թագը-
մըն ճէվէլան ու հարեքէթինէ մախ-
սուս օլան վէ պիրիպիրինի թէճա-
վուզիտէն տայիրէ եախօս չէմպէրի⁽¹⁾
դաթ եախօս դուպպէ թէսմիյէ իթ-
տիյէր:

Երևան տէվր ու հարեքէթի-
նին գախտէսինի նիզամլը սուրէթտէ
իւր էվելդալէմէ ալան՝ Պտղոմէսունամ
էհլի բասատ (²) օլմուշ տուր։ Մէր-
գում՝ թարիխի իսակիյէնին իքինծի
տէհրին էվելլէրինտէ վէ Թօմա իմ-
ֆէրաթօրու Անտօնինոսուն վագթին-
տէ, Մըրրտա միւնէճճիմիք իլմինի
թահսիլ իտուպ, քէնտի զաննընճա՝
օնունճու գաթ սէմալէրէ գատար
աղլէն չըգմըշ իտի իսէ տէ, սոքին
օլտուղումուղ քիւրըէի զէմինի, ասլա
դըմըլտանմաղ օլտուղու հալտէ՛ ճի-
հանըն պիր մէրքէզի ատտ իտուպ,
քեափփէի երևագլար վէ սէյեարէլէր
կիւնէշ վէ այ տախի պէրապէր օլս-
րագ, անըն (տիւնեանըն) էթրագընը
թամ 24 սաաթ զարֆինտա տօլսչըր-
լար տէյու իտտաա իթմիշ տիր։ Ֆա-
գաթ 1543 թարիխինտէ Կոպէրնիկոս
նամ միւնէճճիմ Պտղոմէսուն հիւք-
միւնիւն մուղայիլինի թահգըտ ու

իսպաթ իթմիշ տիր . չեղյլէ քի ,
կիւնէշ՝ թարիփ օլունմաղ վէ նիհա-
յէթսիդ աղամէթտէ օլան կէջլէրին
մէրքէզինտէ պուլունուպ՝ քեափգէի-
սէյեարէ (3) վէ եըլտըլլար , քիւրբէլ

(¹) ՀՅ. ՇՊԸՆԻԱԼ (ԲՈՒՐՋԱԿԻ), ՅՈՒ. ԱԼԵ-
ՔՈՆԻՓԵՐԱԿԻ :

(²) Σ. Α. Αμαλιάρως. Θρ. Α. Φροντίδη,

(۵) Կիւնէշին էթրաֆլոնտա պիլիքը սուայ-
եէն վագըթ զարֆլոնտա տէվր վէ հարէ-

արդ տախի պէրապէր օլտուղու հալտէ (չիւնքի պու տախի պիր սէյեարէ տիր) , քէնտիլէրինէ մախսուս վէ միւխթէլիփ տէվր ու հարէքէթլէրի իլէ, անըն (կիւնէշին) էթրաֆընտա տէվր օլունուրլար վէ անըն նուր ու շափգը իլէ միւնէվլէր օլուրլար:

Կոպէրնիկոսուն իշպու դախտէսի սօնրատան 1571—1630 առ Կէպլէր նամ մէշնուր ալիմին պիր չօդ թահդրդաթը իլէ թաստիգ օլունտուգտան մատա, մէրգումուն դավլինճէ , ճէմի նուրանի քիւրրէլէրին եախօտ երլուղ վէ սէյեարէլէրին հարաքեաթընա մախսուս օլան տաիրէլէր (շրջանակ) էվլէլճէ զանն օլունտուդու կիպի եռուվարլագ օլմայըպ, իլլա պէյզա չէրլինտէ տիրէր տէյիւ իլամիթմիւ տիր:

Իլմի հիքմէթին (¹) (փիլիսոփայութիւն) թահդրդ գրլուղը իշպու սահինիքլէր 1642 թարիինէ դատար ումումէն դապուլ օլունմարշլար իտի, զիրա օլ զէման կալիլսս նամ ալիմ՝ տիւնեա տէօնէր տէյու իտատա իմտիկի իշխն, մէրգումուն հադրդաթա դարշը քիւփր իթտի տէյէրէրէր, թօմատա տավայա չէրիպ դաթլ իթտիլէր :

Իլմին թահդրդաթընա նէզարէն , ճիհանտէ եախօտ ասիւմանտէ (երկինք) վար օլան պինլէրճէ նար (հուր)

քէթ իլէ ճէվէլան իտէն պազը նուրանի քիւրրէ (լուստոր գունդ) եախօտ երլուղը լարա սկյեարէ (մոլորակ) նամը վէրիւմիւ տիր (Ֆր. բլանէթ) նիճէ քի իլէրուտէ թափսիլաթը կէօրիւնէճէք տիր :

(¹) Հ. Բնաբանական գիտութիւն. Ֆր. միզիք . վէ ժէօկրագի մաթէմաթիք :

վէ նուր (լոյս) իլէ մէմլու քիւրրէլէր, կիւնէշ տախի պէրապէր օլտուղու հալտէ , մէնտապը խալիգին իհսան պույուրտու պիր հիքմէթլու գուվլէթէ մալիք օլուպ՝ անըն վասիթառ իլէ քէնտի տէվր ու հարաքէթլէրինի իճրա իտէրէր : Իշպու գուվլէթէ իրի գրսմ օլուպ, պիրի գուվէի մազպիյէ վէտիկէրի տախի գուվէի տամիյէ (²) թէսմիյէ օլունուր. մազպիյէ, մէզպ եախօտ ճէլպ , եանի պիր չէյի մըգնաթըս կիպի քէնտույէ տողըու չէքմէք մանասընտա օլուպ, տամիյէ տախի սէժիյէ , եանի սէժիմէք կէրիյէ իթի վէրմէք աննաշըլը : Իշմէ ճէմիի քիւրրէլէր տախի պու երի նէվ գուվլէթէ թապի օլտուգլարը հալտէ եէքտիկէրինի տէվր վէ հարէքէթ իթտիրիրէր : Թագաթ կիւնէշ քէնտի ազամէթի (պէօյիւրլիւյն) իլէ պու գուվլէթէ պինլէր տէրէճէ զիեատէ մալիք օլուպ, տիկէր քեափփէի երլուղլարը, քիւրրէի զէմին տախի պէրապէր օլտուղու հալտէ , քէնտինէ ճէզպ վէ տէփ իլէ , տէվր վէ ճէվէլան իթտիրիր : քէզամիք անլէրին հէր պիրի տախի քէնտիսինէ թապի րէփիգլէրի (³) իլէ ձէնտապը Խալիգին էմրի մուճիպինճէ , քէնտի տէվր ու հարէքէթի խուսուսիյէսինէ տէվամիթէր :

(¹) Զգողական եւ վանողական զօրութիւն : — Ֆր. Աղրաքսիօն է բէքիւլիսիօն :

(²) Սէյեարէ եախօտ միւնէվլէր քիւրէլէրտէն պազըընըն պիր վէ պազըընըն տախի պիրտէն զիեատէ րէփիզի օլտուղու



ՀՀ Ազգային գրադարան



NL0542111

